

գրամատեարաց Կ. Պոլսոյ գրամատանց եւ ոչ մէկուն մէջ Հայոց խումբ մի կայ մասնակցող : Պետական Բանկը (Banque Impériale Ottomane) ի բաց առնելով, որ եւրոպական Տիմարկոթիւն է, միւս մասնաւոր գրամատներէն (ինչպէս Société Générale Ottomane, Banque de Constantinople եւ այլն), եւ ոչ մին Հայոց գրամագրուներով Տիմուած է : Բայ մի կարեւոր ընդարձակ գործողութեան ձեռնարկու եղած են երբեք Կ. Պոլսոյ Հայք, եւ ոչ մի նշանաւոր առեւտրական ընկերութիւն կազմած : Իբարու անվտանգութիւնն է պատճառ՝ թէ ընկերական, Հասարական գործունէութեան ոգւոյ պակասութիւնը : բայց սա ստոյգ է՝ թէ Կ. Պոլսոյ Հայ գրամատեարքն, որոնց երեւմտական (financier) յժժ ոչ նուազ, այլ շատ աւելի է քան Տիմարկոթ Հայոց գրամագրուները, անկարող գտնուած են Համախումբ գործելով, քորոյն Տրապարակին վրայ իրենց գրամի ուժոյն Տուաւար աղբեցութիւն ձեռք բերելու : Կոյն իսկ մասնաւոր գրամատներ ալ Կ. Պոլսոյ Հայք Տամանաւոր չունին այնչափ որչափ Տիմարկոթ : Յաւարք է ստանլ անչուշա, որ 200.000 Հոգույ աճագին բազմութիւնը՝ տնտեսական տեսակետով չէ ստացած այն դիրքն Կ. Պոլսոյ Տրապարակին վրայ, ինչ որ իրօք կարելի էր, եթէ նոքա կազմին կարեւոր ընկերութիւններ եւ սովորին Տուաւարական յժժով գործել : Հարկաւոր է արդեօք կրկնել Տոսայն տարրական սկզբունքն՝ թէ ուր որ մասնաւոր անհատից յոժն անզօր է եւ սկար, հոն բազմութիւն անհատներու միացեալ յոժն է յաղմանակող :

Տիմարի մէջ, ինչպէս արդէն յիշած եմ, գրամական յոժժ գրեթէ բացարձակապէս Հայոց ձեռքն է : Այստեղի երեք գրամատներն ալ Աւետարանի Բանկ, Փոփոքորը՝ Վարին ընկերութիւնն եւ Քաղաքային ինքնաշարժ ընկերութիւն՝ Տիմուած են Հայոց գրամագրուներով, եւ նոցա վարչունքիւնը Հայոց ձեռքն է : Այս երեք գրամատներէն զատ՝ կայ նաեւ « Կայսերական Պետական բանկի բաժինն », որ անչուշա գլխաւոր տեղին կը գրաւէ, եւ « Ազնուականաց կալուածական բանկը », որ ազնուականներու կալուածներն գրաւ առնելով փոխ գրած կու տայ : ԲրովՏետու Տիմարի մէջ

Հայ ազնուականները սակաւաթիւ են Համախումբութեամբ Վայոց (որոնց Ռատոններն ստուար խումբ մի կը կազմեն ընդ ամենը մէկ միլիոն Վրացի Ժողովրդեան մէջ) ուստի այս վերջին Բանկը՝ կարելի է « Վրաց Բանկ, Համարիւն, բայց » իր կանոնադրութեան Տամանայն եւ ոչ մի առեւտրական եւ շահագիտական ձեռնարկութեանց իրաւունք ունի մասնակցելու :

Տիմարի մէջ կան նաեւ երեք առանձնական Բանկային գրասենականք (comptoir de banque), որոնց երեքն ալ Հայոց են. Չիփոփեան, որ մասնագումայն Տիմարի ամենամեծ կալուածատէրն է, Խոփեանեան Երբոր էս ընկ. եւ Պրիփոփեանեան Շափեանեան : —

Տիմարի վաճառականութիւնն եւս մեծաւ մասամբ Հայոց ձեռքն է, որուն արդիւնքն է անչուշա, որ գրամագրուին եւ անչարժ կալուածոց մի նշանաւոր մասը նոցա կը վերաբերի : Ես չունիմ վիճակագրական տեղեկութիւն թէ քանի՞ Հայ վաճառական ունի Կ. Պոլսոյ, բայց պաշտօնական տեղեկութեանց Տամանա՝ Տիմարի մէջ 49 վաճառականք կան առաջին եւ երկրորդ կարգի (1<sup>ա</sup> և 2<sup>ա</sup> րանսի) որոնց 30ը Հայ են, իսկ մնացածներն եւրոպացի, ուստ, վրացի, Տրեայ, եւ այլն : Եւմ Հաշուար մանր առեւտրականներ, որոնք երրորդ կարգի են : Եթէ Համախումբութեան դիմելը այս թիւի Կ. Պոլսոյ Հայ վաճառականաց գումարին Տեա, ակներեւ է Տիմարեցոց առաւելութիւնն, որ կը Տամանաի ուղիղ՝ 1 առ 4 : — Կ. Պոլսոյ 200.000 Հայ, իսկ Տիմար 45 — 50.000 :

Այսչափա առ այժմ :  
 Բաթում : Կ. ՏԻՄԱՐԻՆՍ



ՍՅՅԵՆԱԳՐԱԿԱՆ

ՍՅՅՅԵՆԱԳՐԱԿԱՆ (Pseudo-Callisthenes)  
 ՎՐԱՌԱՅ ԱԳՔԱՆՆԻՐԻ ՊԱՍԻՐԵՆՆԻՐԱԹԻՐԻՆԵՐ

1.

Մտոյն-կոյոյթներն ազիրք ընդհանրապէս :  
 Հայոց հին մատենագրութիւնն՝ յանձնակ միտո՝ թարգմանութեան մատենագրութիւն է, որ սակաւ ժամանակի մէջ այնչափ գործ յառաջ բերած է, եւ այնչափ բազմաթիւ գրոց մէջերը Հայ լեզուաւ ամբարած, որ զարմանալի չէ թաղուած խորքերէն հնացած եւ նոր գրոց լայն էլիւր : Սակայն այս թարգմանութեան որքին իւր գործունէութեան շրջանը շատ սուր դժեբրով աճանանած է. այն է՝

Վաս թիւ ինքն կարող լուս անցնիլ այն եզրակն յեղաշրջութիւնն որ սեպոյ « Որոփոփեայ մէկ Օստանեան Բանկային Բանկ, Պատմական այն է՝ որ « աստամանկին » Տիմարի նշան կայ անուր փոխ եր առած առաւելուն, ուր կ'ըստի ՕՏՏՈՒՆՈՒՄԻ (կը գրուի օստանայի եւ կը հչուի քի զոյժ տարաճակի — օստամանեան, օստամանեան) : Ուստի սերելին անՏեա տարածանայ Հայ զբաղեաներն եթէ անց զար յոյճելի՞ չին կարող իմանալ թէ « Արամանայի Բանկ » իրենց Օստանեան Բանկն է :

եկեղեցական-աստուածաբանական եւ միշտ քրիստոնէականն. որով դասական մասնեագրութեան կամ ընդհանրապէս հետինանս մասեանագրութեան հետքն անգամ չենք գտներ մեր հնագոյն թարգմանութեան մէջ: Այս ե պատճառն՝ որ քանի մը շատ գոյնազարտ բացառութիւնք այնչափ զարմանալի կրեան, հնչակեւ ե այն մասեանն, որուն ուսումնասիրութեան կը ձեռնարկենք:

Ստոյն-Վախթեանեայ գրոց հայ լեզուաւ, եւ այն՝ հինգերորդ դարէն զանուած թարգմանութիւնն աւելի զարմանալի կ'երեւայ նաեւ հետեւեալ պատճառաւ: Հինգերորդ դարու կրտսերագոյն թարգմանչաց անհայելի մնացած չեն հետմնասական մասեանագրութեան քանի մը նշխարք, բայց ստանց թարգմանութիւնքն հարկ քանի մը կտոր են. այս գրքի մէջ միշտ զարմանել է որ նախամեարութիւն արուեր ե այնպիսի գրքի մը՝ որ մակեդոնացի մեծ աշխարհագրիկն անեկն ստաղիկաց հաւատքով կամ ճշգրի՛ ըստ ըմոց կարգաւուսուն է: Կ'աճի մեր զարմանք երբ տեսնենք որ նոյն իսկ գրոցս հաւանական թարգմանիչն՝ այլեւայլ ակնարկութեանց մէջ կը ցուցնէ՝ թէ հաւատք շուրջ ընծայել այս ստասպելքը. եւ սակայն գտեր է արժանիք մ'այս գրոց վրայ ոչ միայն թարգմանելու, այլ եւ յաճախ անկէ փոխառութիւն բնելու իւր այլեւայլ գրոց մէջ. մինչդեռ հնութեան մեծապարզ պատմական, ճարտարախօսական եւ բանասեղծական գրուիք-գործոց զժգրաստութեամբ անձանկով մնացած են կամ կայտար չեն երեւցած հայ հին գրագիրաց: Դուպոյ յարգ չէ վայելած այս մասեանն նաեւ յաջորդ դարերու մէջ, թէ եւ շատ մը կերպարանափոխութիւն կրելով, ինչպէս պիտի տեսնենք:

Նոյն իսկ թարգմանութեանս այս նորանշան հանգամանքը պէտք էր գրելու՝ որ նոյնը մանրամասն քննութեան ենթարկուի. լիան զի եթէ չըլլան նաեւ ուրիշ պատճառք՝ բաւ է միայն դիտալ թէ ինչ սնով կը յեղու ի հայ գործոցս ճարտար թարգմանիչը՝ հետմնաս Եւսեմաստանի զաղափարներով գրուած երկարորութիւն մը. մանասանդ որ այնպիսի ճարտար եւ կորովի գրէ բղիճած է թարգմանութիւնն, որուն լեզուն՝ թէպէտ օտարացած շատ տեղ հելլենագրանութեամբ՝ զեւ միշտ կը ցուցնէ հայ լեզուին կենդանութիւնն ու օգին, զոր գրել է փյունաւ յաջորդ դարոց մէջ: Քննութեան դարձ կ'այս եւ այն պարագայն՝ որ զրոցս թարգմանիչն՝ որպիսի կ'երեւայ է նոյն ինքն Մովսէս Խորենացի: Այս մեծապատակ հանձարոյն գրեթէ է բոլոր գրութիւնքն եւ խմբագրութիւնքն բաական քննուեցան եւ քննադատուեցան յօտարաց եւ յայտնաց. մինչ իւր թարգմանութեանց վրայ շատ ուղիղ դիտողութիւնք միայն եղած են: Այս թարգմանութեանց մտադրութիւն նուրիջել պէտք ենք զունէ երախտագիտութեան պարտք համարիլ այս Ե. դարու մեծապատակ գրչին: Նաեւ հայ մասեանագրութեան բաական լուսաորութիւն կը մտաւայնեն այս խնդրք. լիան զի Ստոյն-Վախթեանեայ գիրքը նոյն իսկ Խորենացու Պատմութեան աղբիւրներն մին է, զոր ինքն իրեւ գրութեան կամ գեղեցիկ գրելու օրինակ առած է եւ նմանած անոր սձոյն: Բաց սակէ՛ գիտնալու արժանի է թէ

Աղքեսանդրի վրայ գրուած առասպելք, որ բովանդակ աշխարհք գրուած են, որ հին եւ նոր աշխարհի գրեթէ ամեն սղլաց ծանօթ են, եւ ունեցած են բացմութիւ գրութիւններ արձակ եւ շափական, որոնց հինք է նոյն իսկ այս Ստոյն-Վախթեանեայ գործը, ինչ արձագանգ գտած է նւայոց մէջ:

Հայ բնագրի (18X8) քննութիւնն Եւրոպական գիտնոց համար ուրիշ կարեւոր կէտ մըն է:

Աղքեսանդրի վրայ անշափ են կուտուած վեպք եւ առասպելք, եւ շատ մեծ է Աղքեսանդրի թայնագործութեանց վիպական մասեանագրութիւնը թէ արեւելեան եւ թէ՛ արեւմտեան սղլաց թով՝ սկսեալ նոյն իսկ Աշխարհակալին օրերէն մինչեւ մերձագործ ժամանակներս. այնպէս որ այս վիպաց գրեթէ ամեն կերպարանափոխութիւնը կրնանք քննել այս կամ այն աղբիւրներուն մէջ, թէպէտ առանձնական մը գրեթէ անհնար եւ այս բոլոր աղբիւրները, կերպարանափոխ գրութիւնքն, հաւաստաութիւնքն են այլև: որ շատ անգամ շատ անմտաշիլի լեզուներով գրուած են եւ ճիւղաւորած՝ ի մի հաւաքել է մի մտ մի քննել: Նաեւ յոյն բնագիրն, որմէ բաական ձեռագիրք կան ցայտարհ հաւատ, այսպիսի ձեռնմխութեանց, կերպարանափոխութեանց եւ յաւելածոց նշակակ եղած է, այնպէս որ դժուարաւ կրնան գտնուիլ երկու օրինակք Կախթեանեայ որ կէտ առ կէտ միարանին դժբախտաբար հնագոյն եւ ընկի կերպարանքը ներկայացնող յուսական լոկ մի օրինակ կայ, եւ այն՝ զեւ ոչ բոլորովին գրեթէ ի մեռնութիւնեանց եւ յաղաղմանց: Իսկ այսպէս ձեռն մկ կ'տան հնագոյն ձեւը գտնելու համար ուրիշ համակարգ աղբիւրներու դիտելու է, որոնք են՝ ինչպէս առ հասարակ ընդունուած է լատիներէն հին թարգմանութիւնն Վաղերեայ եւ հայ եւ ասորի թարգմանութիւնք. թէ եւ ստանցմէ զեւ եւ ոչ մկ բոլորովին անխառն նախնական աղբիւրներու աւանդութիւնը կը ներկայացնէ: Այկէ յայտնի է արդէն հինգերորդ դարու մէջ թարգմանուած հայ բնագրին յարգը, որուն համար կը գրէ եւրոպական քննիչ մ'այսպէս: « Ստոյն-Վախթեանեայ բովանդակութեան եւ ձեւոյն նախաբար ինչ ըլլան այն ստեին միայն կրնանք մերձադրուպէս դիտալ, երբ ճիւղադատուրէն համեմատուեն եւ ի մի ձուլուին քննք (աւելի ճշգրի՛ շորս) համարաւ աղբիւրները, որ են յուսական Ա բնագիրը, լատինական Վաղերեայ եւ հայ թարգմանութիւնը. (պէտք ենք յաւելու եւ ասորին) բայց մանուանդ թէ երի պիտի մնայ միշտ այս, քանի որ հայ թարգմանութիւնը չէ առնուած յօդնութիւնն: Բացմայի է որ Նայման կամ Փեգերկանն՝ կամ այլ հայերէնագէտ մը հայ բնագիրը բաական թարգմանութեամբ մտադրել ընէ արեւմտեան քննչաց, գործածելով Կ. Միւլլերի Կախթեանեայ հրատարակութիւնն եւ միշտ ստաղիբ ըլլալով յուսական Ա բնագիրը՝ կամ գտնայ այնպէս ընդարձակ ձայնարարը մ'ընէ նոյն թարգմանութեան, որ գտնեայ ի հարկին ամբողջական թարգմանութեան

1 J. Zacher, Pseudoecallisthenes, էջ 104: Այս գրոց վրայ տէ՛ր տեսէր:  
2 Հեղինակը կը գրէր 1867ին, եւ էրն օգնական եւ զան են այս մասին նոյն գիտնականք:

պակասորդը լեցնեն: Ի հարկէ շատ քաղձակ էր որ հայ գործին վրայ եղած կարեւոր քննարկ գիտադաւթիւնը ալ աւելցուէին, զոր միայն հայ լեզուի եւ մասենագրութեան հմուտ մէջ կրնայ ընկնել:

Այս թերին ըստ մտքի լրացնել է ընդ շահին, որով կը ձեռնարկենք ուսումնասիրութեանս. առ այս թեւալար էրան վանաց մասենագրարանին երեք ձեռագիրքն, որոնք թէեւ ուղաող կրնան կարծենք ինչ ինչ ինչորոց վրայ լայս պահել: Բայց նաեւ այս պարագայն կը ստիպէ զմեզ խոստովանելու թէ գործոյս մէջ կան շատ թերի մասեր. ասոնց լրացումն կը պատենք անոնցմէ, որոնք հայ ձեռագրաց հասարակ հասարակաց մերք են կամ դիւրութիւն ունին օգտուելու: Գոհ չեն ելթ մերօրանն անկցած ըլլանք ինչորոյ հետազոտութեանս:

Հայ թարգմանութեան վրայ շատ սակաւ եւ համառօտ են ցայժմ գրած գրութիւնք, որոնցմէ ինծի՞մանօք են լոկ հետեւեալնքը: Առաջին գրութիւնն այն զոյն ծանօթութիւնն է՝ զոր կայէր տուած է, եւ զոր ամբողջապէս կրկին հրատարակեց Կարոտը Միւլլերի<sup>1</sup>: Թեւեւտ համառօտ՝ բայց կարծէ այն ծանօթութիւնք չունի հոս ամբողջ, որ կը ցուցնեն թէ ինչ զաղպար ունէր Կ. Փեթերման հայ բնագրին վրայ: Չեմ ուզեր հոս լռել զայն՝ որ երբ Փեթերմանը Ռուսիէ նահանգներն իմացայ թէ այժմ իսկ ի Անեւտիկ լայս տեսած է Մեծին Աղեքանդի վարաց հայերն թարգմանութիւնք, զոր ինքը (Նունքէ) տեսած էր Կ. Փեթերմանի թով, որ հմուտն է եւ տեղեակ այն մասենագրութեան, նամական դիմեցի առ Փեթերման, ինչորոցով որ եթէ իմ գործոյս նկատմամբ կայ քանի հայ զոյն մէջ, ինձի հարջոյնը հաճի: Ինչ անկեղծ մտադասիրութեամբ պատասխանեց. Հայ կենսագրութիւնն, ինչպէս աւել զուշակած էիք, Սասար-Կալիսիէն է, բայց լռել հնազոյն ձեւով հոյ շնչն աւել մեր ձեւոր, ասանց այն բուզմութիւ շատ անգամ հակասական յետագոյն յաւելումաց, թէպէտ նաեւ սարք ինչպէս բոյր միւս բնագրաց մէջ է ըստ կան հրաշալի գեղերի: Այս կենսագրութիւնն, ինչպէս հրատարակելէ բացայայտ կը ծանուցանեն Յասարմանութեան մէջ, թարգմանուած է արդէն Ե. Գարուն Յ. Գ. — եւ Միխիթարեանք այս նիւթոյս մէջ կէտք են իրեն առակ դասուար ծանցուել (գիրքը լայս տեսած է ի Անեւտիկ 1842), եւ նաեւ կենսագրին թէ հաշակաւոր հայ պատմագիրը Մ. Խորենացի է թարգմանիչը, որ ըստ իրենց կարծեաց թարգմանած ըլլայու է եւ ըստերայ քրոնիկոնը<sup>2</sup>: — Իջ 73 (ամբողջն է 198 էջ) կայ այդպիսի վերջաբան մը. Կատարեցան ծնունդք եւ գործք Աղեքանդի միակեանացոյ դրեայ յիմաստնոյն Ալեքսոսթիէ են: [Ետոյ է ուրեմն, կը յաւելու կայեր, որ գրաց բաժանումն նոյն է Ա ընագրին եւ Աղեքանց հետ] — Իջ 186 էջ փակի բուն կենսագրութիւնը. կը յարզդեն «Երբնօքն»<sup>3</sup> (1)

Աղեքանդի մահուան ի խաղաղ կեանքի ցոյց (2), որ են որքը Ողտկիւրայ, Հուրբանեայ, զրամբայ եւ զորոց, եւ յորդրակ Աղեքանդի առիւր բարեկամն: Չասող լաւ եւս կրնայինք մեկնել իրեն Բանը ի մահ Սղեքանդորին: Յայս վեր կայերն ըստ թղթոյն Փեթերմանին:

Հայերէնագէտ մը, որոյ անունն անծանօթ մնացած է, զիջ մ'իտքը հրատարակեց համառօտ համառօտ մը հայ թարգմանութեան վրայ ի շալլել լայս տեսող ընդհանուր Մտրմագրութիւն ինչիին մէջ: Ասոր յարջոյնք աւելն երկար նշանաւոր հասուած մը հայերէնագէտ Կ. Փ. Կայմանէն՝ Գուսիերայի Գիտութեանց շեմարանին անդամաց հրատարակած Գիտական Եայրագրութիւնն առաւել գրաց մէջ: Այս հասուածն (բայտ Zacher, էջ 85) որչափ ձոն է նիւթովք, նոյնչափ անծանօթ մնացած է: Այս երկու հասուածք ալ ինծի անմատչելի մնացին, բայց ասոց բովանդակութիւնք ծանօթ է ինչեւլ Zacher գիտականին զբնէն, որուն վերջագիրն է. «Սասար-Կալիսիէնէ. Հեռագրութիւնն իմնագրութեան եւ դատարանին ներքոյն յիշագրութեանց վրայ Աղեքանդի» որ ի շալլել 1867ին լայս տեսած է: Այս գրաց մէջ ասանին զուլս մը նուիրուած է հայ թարգմանութեան. (էջ 85—101) Հեղինակը չէ հմուտ հայերէնի. եւ որովհետեւ ցաւով կը տեսներ որ Միխիթարեանք հայ բնագրին կցած չէն երայպանի լեզուաւ թարգմանութիւնք, բայց նաեւ ունէր իւր սուղն: Ինչ ինչ շատ յարգի գրուող տեղեկութիւնքն, զոր Փորձ. Փեթերման Միւլլերի Սոյոյն-Կալիսիէնեայ հրատարակութեան տարիներ յաւալը՝ տուած էր իրեն: Իւր գրոց մէջ ասական կտորներ համեմատելով բնագրին՝ այս հետեւութեան հասած է. «Հայ թարգմանութիւնը, որչափ համեմատութեան տուած սակաւութիւ կտորներն կրկին առ հասարակութեամբ կը թարգմանէ յոյն նախաստիպ բնագիր մը՝ որ ապահովութեամբ կալիսիէնեայ հնազոյն աղեքանդեան բնագրամբին կը վերաբերի: Բնականապէս նաեւ հոս գործոյն նախական կերպարները չէ պահուած բոլորովն անեղծ, բայց հինն ու ընդէր շատ սեղ եւ կարեւոր տեղերն աւելի կատարեայ եւ լաւ պահուած են քան յուսական Ա ձեռագիրը կամ նաեւ Յուրբայ Աղեքանց լաւ տիներէն թարգմանութիւնք. եւ միւս կողմանէ կը հաստատէ յուրախութիւն մեր՝ Վաղերեայ պահած նախական բնագրին այն մասը, որոնք բոլոր յոյն ձեռագրաց մէջ անհնար կտորուած են»:

Մոյն կարծիքն ունէր ուրիշ գերմանացի գիտական մը Ռեօհֆէլը, որ բայեքսիտութեամբ հմուտ էր նաեւ հայ եւ ասորի լեզուաց, եւ կը խոստանար

<sup>1</sup> Hallische Allgemeine Literatur-Zeitung, 1845 Juni, Nr. 129, S. 1027—1029.  
<sup>2</sup> Gelehrte Anzeigen, herausg. von Mitgliedern der k. bayrer Akademie der Wissenschaften. München, 1844, December, Nr. 250—252. Sp. 961—965; 969—974; 977.  
<sup>3</sup> Julius Zacher, Pseudocallithenes, Forschungen zur Kritik und Geschichte der ältesten Aufzeichnung der Alexandersage. Halle, 1867, 193 pp. 80.  
<sup>4</sup> Zacher, S. 101.

<sup>1</sup> Geier, Script. Alexandr. p. 230; Հմուտ. C. Mülleri թեւ մ'իտքը ինչիւր գիրքը. (Երեւմ. Կ. 10, ծան. 1.)  
<sup>2</sup> Այսոր ինչիւր չէ կրնար ըստ լայս երկրորդ կարծեաց իսկ ըլլալու:  
<sup>3</sup> Գերմանացի գիտականը հայ բնագրին «բառաւորութիւնք» բառը Lobreden թարգմանած է վերջամամբ, որով զարմացող առիթ տուած է հեղինակին:

ընդարձակ գործք մը Տրաստարակէ կախիթենեայ քննութեան: Բայց գծբախտաբար չկրցաւ կատարել իւր այս խոստումը, և մնաց իրմէ լոկ փոքր գրութիւն այն եւս միշտ յարգել է եւ հիմնական, որ Տրաստարակեացաւ Հէրմոփէի աքցունի կրթութեան տարեկան տեղեկագրք մէջ այսու ետեւումը: «Ուսումնասիրութիւնս անհարաւորութեան պատճառներէ վերջոց Աղեկանաբէրի»: Այս յիտուն էջ գրութեան մէջ շատ մանր քննութեանց ենթարկել հեղինակը կախիթենեայ բուսական մաս մը. հայ եւ ասորի բուսերն լատինատառ գրութեամբ կը գնէր առ ի զայլ տնջն տտուեր ի Հէրմոփէլու:

Մինչեւ 1886 ծանօթ չէ ինծի ուրիշ գրութիւն մը հայ թարգմանութեան սրբոյն այն տարին Աստուծոս Պառակարծներ խորհնացուց տրուած Պէրպոյնցի Գրքին վրայ գրած հմտալից հասուածին մէջ շոշափեց ջանի մը կտորներ, զորոք խորհնացի ի կախիթենեայ առեալ մուծեր է իւր բոցոց մէջ: Այս հասուածը լոյս տեսաւ Գերմանական Արեւելագիտաց Րեկերտիւթեան Ուսումնաթիթիւնի մէջ: որուն հայերեն թարգմանութիւնը Տրաստարակեց Բաղճակէր, բայց մի մնաց միայն. կնարան (որուն մէջ էր այս խնդրոյն վերաբերելու հարցը): Թողուեցաւ ի բաց: Այս թարգմանութիւնն ընդհանրապէս մի ին էր եւ տեղ տեղ աղբարջ: Կոյն տարին բայց ջանի մ'ամայն յառաջ միեւնոյն գերմաներէն թերթի մէջ ուրիշ կարեւոր հասուած մը զետեղեց Յ. Կիլեմայթերը՝ «գրքակ աղտոտութեան»: Ինչպէս էր գրել: Այս հասուածին մէջ Տրաստարակ հանեց խորհնացուց Պատմութեան (Գ, ից, իը) բանագրութիւնն ի հայ կախիթենեայ, եւ ասոր կցեց համառօտի այլեւայլ գիտողութիւններ: Այս հասուածն առ ինքն կ'ունենանք յետոյ տեսնելու:

Աբըջակեալ եւրոպական հոգակաւոր ստորագետ եւ արաբագետ գիտնականը Թ. Նեօլտէքէ այս օրերս Տրաստարակեց Ալեկանայի Գիտութեանց Հիմնարանին Յիշատակագրոց Փիլիսոփայական-Պատմական Բաժնին մէջ ընդարձակ գրութիւն մը՝ «Ուսումնասիրութիւնս անհարաւորութեան պատճառներէ»: Հեղինակն այս գրութեան մէջ ի մասնաւորի տարական թարգմանութիւնը կ'անուն ի քննութիւնն, եւ անոր ազգեցութիւնն արաբական մասնագրութեան վրայ: Ըստ տեղ համեմատութեան կը բերէ եւ զհայն, բայց հայերենագետ չըլլալով՝ օգտուած է լոկ Zacher եւ Röhmed գիտնականաց գործերէն. կը յաւելու «բայց իմ բարեկան Փրոֆ. Հիւլշտայն, շատ կտորներու վրայ տեղեկութիւն տուաւ»:

Յայս վայր եւրոպացի գիտնաց գրութիւնքն յիշեցինք: Հայ լեզուաւ առաջին անգամ գրեց այս խնդրոյն վրայ Հ. Ռաֆայէլի թարգմանը՝ ի Յուսումնասիրակի Տրաստարակեան հայ բնագրին, որուն վերնագրին է. «Պատմութիւն մեծի աշխարհական Աղեկանաբէրի Մանկոցնայան»: Այս Տրաստարակութիւնը թէ եւ համեմատութեամբ իւր նմաններուն աւելի լատագոյն է, բայց միշտ անբուական, մանաւանդ որ տարբերութիւնը ձեռագրաց (Թուով իրր տուն) խմբովն նշանակուած են, եւ ոչ իւրաքանչիւր ձեռագրին ուրոյն սրբոյն — Ալեքսանդակե ջանի մը տարի յառաջ փորձեց քննադրել՝ «Մովսէս խորհնացի եւ թարգմանութիւնը իւր իւր խորագրով յոցցեցե՛՛լ ոչ իր կարծիս, այլ իրը հասարակ», թէ կախիթենեալ խորհնացուց թարգմանութիւնն է, յետեւ այն կետին՝ թէ խորհնացի իրեր է իւր գործը՝ չէ խղճած Պատմութեան մէջ գործածել շատ տեղ այս թարգմանութիւնը: քննադէնն է մէջ կը բերէ 26 այսպիսի համեմատութիւնք, որոնց ոմանք՝ իրմէ անկախ՝ դիտած են եւ այլք (այսպէս Պառակարծներ, եւն), ինչպէս դիտի տեսները: Այս հասուածն է հայ լեզուաւ մի միայն գրուած հիմնական քննութիւնը. զոյնք ինչ է զոր կը գտնենք գրուած ի «Մասնաշարանի Հայկական թարգմանութեանց Կախիթեայ», ուր շիտութիւնքն է վերջագր անպակաս են: Եւ բաղճայինք հոս գտնէ աւելի ընդարձակ ծանօթութիւն գտնել հայ ձեռագրաց, բայց կը գտնենք լոկ այս գիտողութիւնը: «Ի մեր մասնագրութեան պատճառը գրչագրաց նկարագիրը տրուած է արդէն յընդարձակ եւ ի հմտաւ յառաջարանի ապագրին»:

Հայ թարգմանութեան յոյն բնագիրը ծանօթ էր յեւրոպաց, բայց ամբողջական Տրաստարակութիւն մը կը պակտե՛ մինչեւ 1846, երբ առաջին անգամ գրեցինք Տրաստարակութիւն մ'ըրաւ: Կարդուց Միւլլերը՝ Առիմառն պատմագրութեան եւ այլ հին մասնագրաց հասակաորոց հետ՝ «Սուտ-Կախիթենեն» անուամբ, եւ որուն կցեց «Աղեկագրութիւն Աղեկանաբէրի» (Itinerarium Alexandri) անուամբ գրութիւնը: Բազմախմբ Տրաստարակին երեք ձեռագրաց ճշգրիտ բարդատուութեան ի լոյս հանեց գործքը, գնելով նաեւ Յուլիոս Ալազրեայ լատիներէնը, եւ ի սղագր ընդարձակ հմտալից ներածութիւն մը: Կարտէնի գրական յոյն օրինակը յետոյ ըստ ընդօրինակութեան Zacherի լոյս հանեց Մեւզէլ՝ «Տարեգիրք դասական բանասիրութեան» պար-

<sup>1</sup> Jahresbericht über das königliche Gymnasium zu Hersted 1873, von Dr. Georg Friedrich Eysell. — S. 3—52. Röhmed, Beiträge zur Geschichte und Kritik der Alexanderfrage.  
<sup>2</sup> Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, XI, Band, 1886, Heft III, S. 457—515. Adolf Baumgartner. Über das Buch "die Chrie", (մասնակց էջ 504—506):  
<sup>3</sup> Բաղճակէր 1887, Գ. էջ 306—314; 1888, Ը. էջ 20—30. Գ. էջ 203—211, Գ. էջ 329—338:  
<sup>4</sup> J. Gildemeister, Pseudocallisthenes bei Moses von Khoren, Ի թերթիւն ZDMG, 1886, Heft I, S. 88—91.  
<sup>5</sup> Denkschriften der kais. Akademie der Wissenschaften. Philosophisch - historische Classe, XXXVII, Wien, 1890.—V. Beiträge zur Geschichte des Alexanderröman von Prof. Dr. Th. Nöldeke. 56 pp 40.

<sup>1</sup> Հմտ. քննադէ, Բ. էջ 81:  
<sup>2</sup> Պատմութիւն Աղեկանաբէրի մակերանգր. Ի Ալեկանաբէրի, 1847, էջ եւ 204 էջ 80: Հրատարակութիւնը ըստ անպակաս թիւի պիտի տեսնուի:  
<sup>3</sup> Գրքոյն Բ., քննադէ, Պրակ Բ: Ստորհար, 1887, էջ 29—45:  
<sup>4</sup> Հ. Գորիսի Զարբ. Մասնագրութեան Հայկական թարգմանութեանց Կախիթեայ Ալեկանաբէրի, 1889, էջ 704—716. «Սղագր Աղեկանաբէրի»:  
<sup>5</sup> Բայց հասակաորոց Տրաստարակեայ էին ժմոս Jules Berger de Xivrey, Notices et Extraits des Manuscrits, Paris, 1839, Tome XIII, Par. II, p. 162—306 եւն:  
<sup>6</sup> Carolus Müller, Arriani anabasis et india, reliqua Arriani, et Scriptorum de rebus Alexandri Magni fragmenta. — Pseudocallisthenis historia fabulosa, Itinerarium Alexandri. Parisiis, 1846. 40. XXXII, 327, VI, 162 եւ բուն կախիթենեայ մասը XXXII, 180 pp.

բերականին մէջ՝ Աղտերայ լատիներէնը հրատարակած էր նաեւ Օրիանաւորն Մայի (ի Միլան) 1817ին, եւ ապա կրկնապէր Գուրինեան ձեւագրին մասերը 1842ին: Եռուցի Աղտերայ ժամանակէն զարեք ետքն ուրիշ անկան թարգմանութիւն կամ լաւ եւս կերպարանակոխ խմբագրութիւն մ'ըլաւ Առաքիւնց Լեւոն (Archipresbyter Leo) թ գարուն մէջ, Բաղնիսիէն եւ նման այլ գործեր թէ արեւմտեան թէ արեւելեան ազգաց քով: Անջնայտն նաեւ ասորի բնագիրն ամբողջապէս է լայն հանեց անգղիայի գիտնական մը հանդերձ անգղիական թարգմանութեամբ, ներածութեամբ, ծանօթութեամբ եւ կարեւոր յաւելումներով: Արեւելեան ազգաց քով Աղտերայի վայ երպժ վիպաց քննութիւն գրեցին նաեւ Շփիկէ, Անթի-Քրուա, Շաբէն եւ այլք: Ինչպէս նաեւ Աղտերայի վարչաց վիպաց քննութեան զարգաց Գալէ, Լըզրոն, Արեւան, Քրոշտէր, Բոստէ, Պուրիան եւ այլք բազումք: զարմը նիշիւ մեր նպատակին դուրս է: Բայց ի հարկէ նաեւ քան մեր քննութիւնը սկսինք: Իրպէս որ է ի լուստարութիւն ինքրոջ Տառնառաքի տեսնել թէ ո՞վ է Տեղեկանի, երբ դրած եւ ինչ է այս գիրքն:

Ա. Թեւ ո՞վ է այս վեպին բուն հեղինակը, յայտնի է: Ըստ սակաւ եւ յեանազայն աղբիւրնր միայն՝ «Վալիսիսիէնէն» անուամբ կը յիշեն, ինչպէս կը գտնենք B ձեւագրին մէջ այս վերնագիրը. «Καλλιθένης ιστοριογράφος 271., րայց B գրութեամբ է յամի 1469 Յ. Գ. մինչ ոչ A հնազոյն օրինակն, ոչ Տայի եւ ոչ այլք գիտնէ նոյն անունը: Ըստ Միւլլերի (Կերած. ԻԶ) այս անուամբ կը յիշուի նաեւ Յեցիսի (Tzetzes) պատմութեան մէջ երեք անգամ: րայց ընդհակառակն ուրիշ տեղ մ'ալ Սեանտրայն պատմութեան վիպ կը կոչէ Վիտիսիսիէնէն (Tzetzes, III, 100), որ չի գտնուիր Աղտ-

քանդրի վարտց մէջ. տեղ տեղ ալ անանց անուն յիշելու կը գործածէ նոյն պատմագիրը մեր այս գիրքը: (Հմտ. Tzetzes, XI, 97. Վալիսիէ. I, 13, ըստ Հայոյն ԻԸ.) Միով բանի՞ր՝ ամէն գիտնականը կը միաբանեն յայնմ՝ որ «Վալիսիէնէն» Ողտերայնոյ այն գործքը՝ որ կը յիշուի շատ տեղ՝ չէ այս մաս տեսնու. րայց վասն գիւրտութեան սովորաբար՝ Սուս-Վալիսիսիէնէն» (Pseudo-Callisthenes) անուամբ կը կոչեն քննիչք:

Հայ բնագրին մէջ զարմանալի եղանակաւ կը գրուի. (էջ 73.) «Կատարեցան ծնունդը եւ գործք Աղտերանդրի մակեդոնացոյ զբեւս յիմաստնոյ յԱրիստոտէլի: րայց ի հարկէ շնոր ինքաւ ընդունիլ որ նոյն գրէն ըլլայ այս անասալիցայ գիրքը: Միւլլեր կը յիշէ որ սա յառատեայ (ad Dionys. Per. 440) կը յիշուի՝ Ἀριστοτέλης ἐν πέμπτῳ Περὶ Ἀλεξάνδρου. րայց այս վերակի կառուցի է փոխանակ Ἀρριανὸς գրեւոր. որուն գրութիւնը կը յիշուի հոս: Եւ արդեն Եւստատիոս կը յիշէ յաւելումով՝ որպէս ասնն» (ὡς φασίν). եւ թէ անշուշտ Արիստոտէլի անուամբ ծնածոք անասալիցական պատմութիւնն էր պատճառ այս շփոթութեան: Տեղ տեղ Եստալոյ կը արժի այս պատմութիւնը, զոր կը մեկտնէ քննիչք այնու՝ որ Վալիսիսիէնէնոյ այս գիրքը սովորաբար ձեւագրաց մէջ Եստալոյ անունը ներեն անմիջապէս ետքը կ'օրինակուի, որով անունը նոյն անունը կը կցորդի նաեւ ասոր: Պարզեպալ Աղտերայց կ'ընծայուի (Արիան, Արշա. Աղտք, Ե, 26 եւն) պատմութիւն՝ մ'Աղտերանդրի, որմէ հաստատորոք կան: Սմէնէն ասելի Պարզեպալ անունը յարմար էր, կ'ըսէ Միւլլեր, էթէ գրութեան նկարագիրն ի նկատ անունը՝ ասոր ճակատը յայտնու. որ եւ արդեամբ եղած կ'երեւայ, թէ եւ զմանի բառերով շնոր գտնեք: Ասան զի A ձեւագրին սկզբան նախընթաց թուղթը պատճառն է այսմ: կ'երեւայ թէ Պարզեպալ արքայի պատկերը կար վրան, որուն համար գրուած է նախընթաց էջի վրայ քանի մը սող սոսանաւոր (սողա մեռնք) այսպէս: Մտտ Յասիւնց ὁ Πτολεμαῖος, ἔξενε, 271. Անշուշտ անոր համար գրուած են ասոնք՝ վասն զի Պարզեպալ Տեղեկան կը գրուի Աղտերանդրի՝ աստատելովն եւ ի Խոթո խորհրդի յօրինումն պատմութեանն: Ինչպէս որոշ չի իրողորդիր արոյց Տեղեկանը նոյնպէս գրութիւնն ալ անմիջապէս չէ պահանջուած:

Նախ Միւլլեր (Կերած. ԺԺ եւն) եւ սպա ամէն այլ քննիչք կը գիտեն՝ որ Անթիստորդեւ քաղաքին հետ շատ մեծ կապ ունի վեպը. սուտի արեւքանդակագիր էր այն արոց Տեղեկանը: Ասոր զիտասոր կէսն այն է՝ որ կը ջանապոհի ցուցնել թէ Աղտերանդր է որդի վերջին թագաւորին Եղիպտոսի Նեփտանիացոյ. (Հայ. Ա-19. 7. 9.) Աղտերանդր կը կոչէ Ամնայ՝ «Հայոցնի ստուան այն» (ՀԸ.) երկրպատկան Սարապիս դիք ՂԱղտերանդր իւր պաշտպա-

1 Meusel, Jahrb. für class. Philologie, Supplementband, V. 701 ff.  
 2 Angelo Mai, Julii Valerii res gestae Alexandri Mediolani, 1817. — Classiorum Auctorum e Vaticanis codicibus editorum Tomus VII. Romae, 1835, pp. 1-246. եւ իւր հրատարակած Spicilegium Romanum, Tom. VIII, Romae, 1842, pp. 513-522.  
 3 Հմտ. քայ ի Zachert, Römheld, Norderke ի այլք գրութիւններէն հետեւեալք. Paul Mayer, Alexandre le Grand dans la Littérature française du Moyen âge. Paris, 1886, Tom. II.  
 4 Ernest A. Wallis Budge, The history of Alexander the great, being the syriac version of Pseudo-Callisthenes. Edited from five manuscripts, with an english translation and notes. Cambridge, 1889.  
 5 Spiegel, Die Alexandersage bei den Orientalen, Leipzig, 1851. — Sainte-Croix, Examen critique des anciens Historiens d'Alexandre le Grand. Paris, 1804. — Dimetrius P. de Gobdellas, Histoire d'Alexandre le Grand etc. — M. E. Stern, Zur Alexander-Sage, Wien, 1861, եւն եւն:  
 6 Guillaume Favre, Recherches sur les histoires fabuleuses d'Alexandre le Grand, 1829-1830, եւ նաեւ յայտ ի Genève, 1856. — Letronne, ի թերթիք Journal des Savants, 1818. — Th. Grasse, Lehrbuch einer allgemeinen Literaturgeschichte, Leipzig, 1842, II Band, III Abtheilung. — Florin Frocheur, Histoire romanesque d'Alexandre etc. Gand, 1847. IV Livraison, p. 392-436. — Erwin Rohde, Der griechische Roman etc. — Bouriant, ի թերթիք Journal Asiatique, 1887, I, եւն եւն:  
 7 Tzetzes Hist. I, 323; III, 550, III, 885. Հմտ. Müller, XXVI.

1 Callisthenes Olynthius ծնած կը համարուի կրք 368-365 Վ. Գ. արքային Արիստոտէլի եւ սպապարտել արեւ ինչպէս այլք այլ գրութիւնք շնորհովն: Անթիստորդի կոչ էն: Աստուցի հաստատորոք հասած են մեր ձեռքը: Վալիսիսիէնէն պատմութեան եւ իւր վրայ ծնածոք անընկուծութեան եւս ի Müller, Fragmenta, pp. 1-32.  
 2 Հմտ. Müller, Fragmenta, pp. 86-93.  
 3 Müller, Կերածութիւն. ԻԷ:

նախնական կ'անուն եւ Աղէքսանդրի կը հրամայէ կան-  
 զնել Աղէքսանդրիս քաղաքը, (ՂԱ—ՂԴ.) եւն: Աղէքսանդրիս քաղաքը մասնաջոյն կ'ընէ եւ այն յիշուածը՝ թէ « առիւն » էր բերդը-կնքոցին գործը (ԺԶ, էջ 10, 5), զոր համեմատները Ստեփանոսի Բիւզանդացւոյ խոսքին հետ, որ կը վկայէ թէ ասոր համար Ալեքսանդրիս ΔΕΟΥΠΟΛΙΣ (= առիւնաքաղաք) կը կրէրէր: 1) Թող որ բառական յայտնի ալ կը յարաբերուի հեղինակի իւր հայրենիքը Աղէքսանդրիս, այնպէս մանրամասն ստորագրելով իւր քաղաքը, իւրաքանչիւր մասին հին եւ նոր տնունները, նշանաւոր շէնքերն յիշելով եւն: (ՀԼ—2Թ.) եւ յաւելնելով թէ Աղէքսանդր եկաւ « այս յատակ եւ տեսանիք վայր մեծ. (ՀԹ, 37, 9.) թէ « շիրիմ Պրոսպէյս առ մեզ է... Ի վերայ լեռնին մէջ բարձու եկեղև բերին զնա, այս որ այժմ կրէր Գիւցազդէի յանդմանն » (2Գ, 39, 26.) թէ « արարեալ զէմ յերկրմանս զիւցազդէն ասանար թափին մեծ, շոր ցորդ եւս ասնն թափն Աղէքսանդրի, (2Թ, 42, 3): Ամոց տնունաք իսկ երկապակեան են. յայտնէ ի քրիստոսի քան ե հինք. » (2Ե. 41, 17.) « Ի Պարսեմ—ի որ որ շոր եր. » (Մ2Ձ. 186, 16.) թէ եւ աղաւթաւ ձեւով, եւն են: Ասկէ զբոլոր անմար զննիրէք զնա զնա զնա զնա զնա ինչ մասնն ոչ ընդ աղէքսանդրիս որ այս նաեւ թիլի ետիլ արկով ծագումս սեննանս, իսկ այլք այս պէտքը շէն տեսներ: (Հմմտ. Nöldeke, 10.)

Բ. Թնէ երբ գրուած է այս գիրքն՝ որոշ բովէ չեն կրնար թննիրէք: Բայց նորագոյնը կ'ընդունին թնէ գտնէ Դ. զարուս Զ. Բ. վերջերէն ետքը գրուած չէ կրնար ըլլալ: Առ այս կը բերին վկայութիւն ի մէջ այլոց եւ զայլն՝ որ գրոցս մէջ գե. Կուզուսն կը յիշուի Սարապիայ տաճարն Աղէքսանդրիս, զոր 387ին Յ. Բ. քանդել տուաւ թեոքոս. կը յիշուի նոյնպէս Աղէքսանդրի տապանը կանգուն: (Մ2Դ.) սակայն Ուիլհելման (ի շառն ԻՋ, Մեխնութեան երկրորդ թիղման կարմրացոյց)՝ արդէն ի բաց բարձեւայ կը յիշէ նոյրը, եւ թէ ալ անոր տարեկան տունն իւր ժամանակի արդէն մտցուած էր: 2) Հինգերորդ դարու հայերէն թարգմանութիւնն անգամ նախա. կան ձեւը չէ ունեցած իւր առջեւ. ուրեմն շատ կանուսն էր այն նախնական բնագրին գրութեան ժամանակը: Նոյրը կը տեսնուի նաեւ անկէ՝ որ Itinerarium Alexandri մէջ թիւր իւրը կը քաղէ շատ սեւ Ստոյն-Վալիսթենեայ լատինական թարգմանութենէն: 3) Եւ որովհետեւ այս Ուիլհելման թիւնն իրր 340—345 տարեաց մէջ գրուած է, ասպ

1) Ըստ Müllerի (Ներած. Ի) Ստեփանոս այս տեղեկութիւնն ասած է ի Յասնիէ Արգիւտայ, որմ Յասնիէ հաստատոր մէջ կը գտնէր այնը: (Հմմտ. Müller, Fragmenta, p. 160, 2.) Ի Ստեփանոս Բիւզանդացւոյ առած է Եւստատիոս ad Dion. v. 254. Հմմտ. Nöldeke, 3. 2) Զոր. B. de Montfaucon, Paris, 1732, Tom. X, II ad Corinth. XXXI, 5. Հայ թարգմանութեան գերբարեաւոր նշարը մը միայն կայ այս առածը. (Ուիլհելմանի Մեջք. Գրք. Վեհա. 1862, Հոր. Բ. էջ 420—431.) 3) Հմմտ. Zacher, S. 48—84. Ի էջ 82-րդնէ թէ նախ քան 340 տարին կ'սկսէ զՎաշիշեայ գրութիւնը: Իսկ Մեջքը (Ներ. ԻՋ) Գ. զարուս կ'ըսէր կը գնէ, մէջ անմար է Բոցը Լարմէն տեղի նոր ժամանակի գործ կը համարեն: Աստուծո Վաշիշեայ գրութիւնն ասպով թարգմ. Հայ թարգմանութենէն յարուած է ժամանակս: Իսկ թնէ ինչ անկ էր այս Յուզիտ Վաշիշիտ՝ որոշ չէ անմար կեան տեսն էր կարենն:

Վաշիշեայ թարգմանութիւնն այս ժամանակէն յարաւ է: Նաեւ Վաշիշեայ բնագիրը նախնական կերպարանքը չէ պահած, որով աներկ կանուսն իրր 200ին կը գտնեն Ստոյն-Վալիսթենեայ յորինումն, այլք թէ Բուրիւն ուշ: Աւելի կանուսն գնէլ անհար է. վասն զի այս գրոց մէջ այնպիսի տեղերը գործածուած են, որոնց ժամանակը գիտնէք: Այսպէս ի մէջ այլոց յանունն էր յիշէ Ղո—գիւղնոս (Հայն եւ Վաշիշեայ միայն. Հայ ԻԹ, 15, 23.) Այս անուամբ յիշուածն (ըստ Zacherի, 91) է Favorinus Arelatensis հեղինակն Յրայամոսի եւ Արիւնոսի ժամանակակիցը:

Գ. Այս խօսքերէն ինքնին կը հետեւի որ Ստոյն-Վալիսթենեայ գիրքը չէ հասարակած ժողովրդական զըզոցներէ, այլ մեծաւ մասաւր կրօնիտունն վէպ է, սյախիքն գրքերն եւ քրաւիթ արհիւրներէ քաղեալ, որոնց մէջ տեղ տեղ շփոթութիւնը ալ մեծ գեր թաղացըր են: Գրոցս այս նկարագրին ի մասնաւորի թննութեան առաւ Նեոլոգիքէ, որ շատ հետաքրքրական տեղեր լուսարանէր, եւ ցուցցոց թէ որ անազուրկիւնն սնք արքեն կայ գրուած: Թիւրք օրինակ մը: Աղէքսանդրի շայննին է « Լա. կրինէ... Բայ Մեխնուս. » (ԻԹ, 15, 15.) Լարիւնն է արդարեւ պատմականն Λαίτιχη (Արիւն. Դ. 9, 3 են.) որուն Մեխնուսն Բայ (ή Μέλανος Α κωμ Μέλαντος ΒΟΛ ἀδελφῆ) ըլլայն անկէ ծագած է՝ որ Լանիիէ քոյր էր Մելոս (= սեւա) կուրուած կըրտոսի (Κλειτός δ μέλας ἔστω Ἀγλαοπατρη. Աղքթ. 16 են): « Սյախիքի ինչոց մէջ զբողի վրայ խօսք իսկ շըլլար, 7 կը յաւելու Նեոլոգիքէ: Գրաւոր աղբերէ են նամակներ, որոնցմն անմար շատ մեծ հնուութիւն ունին, եւ կը ծորբնեն՝ որ Աղէքսանդրի վրայ խօսող նամակաց ճոր մաստէնաքրութիւն մը կը ասու. անմար աս. Կիլիկիոսն իսկ կը յիշուին: Եւս առաւել թանտետեղական կարոնները, քերթուածք, (ինչպէս շԻԹ, 66. են են) զբարտ աղբիւրներէ մուծուած են: Ի հարկէ նաեւ ժողովրդական զըզոցներ ալ կան մէջը, ինչպէս նաեւ Եսովպոյ առակէք՝ են. զորոնք թննել մեր նպատակէն դուրս է:

Չարմանակն եղանակաւ՝ զրոցս ստորի թարգմանութիւնը հայերէն հետ կապ չունի, եւ շատ վերջ է ժամանակաւ: Նեոլոգիքէ՛ կը ցուցնէ՝ որ յոյն օրինակէ չէ բնածո ստորին, այլ պահուս բնագրէ մը. եւ պահչարի ստաւորն անորոշութիւնն պատճառաւ եւ շատ մը սխալմանց, մանաւանդ յատուկ անուանք անձնանշանի եղած են ստորուրջ զով: Ըստ Նեոլոգիքի՝ այս պահչար բնագիրն է զարդն ուն չի կրնար գրուել, որով գտնեաց Ը զարուսն թարգմանուած է ստորին: Չարմանակն է տեսնել այն ստորի թարգմանութեան մէջ՝ օրինակի աղաքաւ Քոնքրտիս անուան տեղ Կարոզով, Մարքիւնոսի տեղ Մերլ, Պարթիտոս անուան փոխանակ Արթուրուց գնէլ եւն են, զորոնք կը թուէ Նեոլոգիքէ:

Ինչպէս թննէք ստորին աղբիւրներուն բնագրումներն կը վերաբերի, որմ են եւ հայն եւ Աւա-

1) Nöldeke, S. 8—11.  
 2) Zacher, S. 92, 98.  
 3) Nöldeke, S. 10.  
 4) Nöldeke, S. 11—24.

Գ Ր Ա Վ Ա Ն

ՀՅՈՍԵՐԷՆ ՉԵՐՈՒԿԻՐԷ

Վ Ի ԵՆՆ ԱՐԵՒ ԿՆՅՈՍԵՐԻՎԱՆ ԳՐՈՑԱՆ

Մ Ո Ւ Տ

Աշխատ է թուով Վիեննայի կայսերական գրատան հայ ձեռագրաց հաւաքածոյը, թէեւ բաւական հին է այս հաւաքածոյից սկզբնաւորութիւնը. այնպէս որ չի կրնար այս կողմանէ համեմատուիլ ոչ փարիզի եւ ոչ Պեդինիի, այլ Տաղիւ Միւնխէնի հետ: Թուական աղբատութեան արձակից է նաեւ բովանդակութեան աղբատութիւնը. վասն զի այս սակաւաթիւ ձեռագրաց մեծ մասն աննշանակ է գիտութեան եւ մատենագրութեան առջիւ: Եւ սակայն կ'արժէ գիտնալ թէ քանի՜ եւ ինչ գործեր եւ հայ մասանց ծգունք շեղած ինչպէս են այստեղ:

Հաւաքածոյից մէջ կան 28 թուով ձեռագիրք, որոնց հետցիւնն ժը—ծր գար կ'ելլէ միայն: Ամենէն հնագոյն գրութեան տարին կը գտնենք այս ձեռագրաց՝ 1354 Յ. Բ. (թիւ 1.) ամենէն նորագոյնը՝ 1795 Յ. Բ. (թիւ 4.) Միացելից մեծ մասը ժը գարուն, որոնց հետ կրնանք գտնել նաեւ չորրորդ մը. (թիւ 11.) Չորս հատ կը գտնենք ժը, եւ երկու հատ հնագոյն ժր գարէն: Բաց աստի՛ չորս ձեռագրաց թուականն անծանօթ է, ուստի կենդանագրութեամբ միայն կրնանք որոշել անոց հետցիւնը. չորս հատին ալ մերձաորակէս գիտենք, այսինքն՝ ծանօթ է մեզի թէ ո՞ր տարիէն վերջը չեն կրնար գրուած ըլլայ: Եթէ հաւաքենք ասոց հետցիւնն վրայ ունեցած ծանօթութիւննիս՝ կ'ելլէ հետեւեալ տախտակը.

Գրք:	Տարի	Թիւ	Զեմաւոր
ԺԳ	1354	1.	
ժԶ	1364	10.	
ժԶ	1565	25.	
ժԶ	1567	18.	
ժԶ	1580	13.	
ժԶ	1580	11.	(մերձաւորակէս)
ժԶ	1613	16.	
ժԶ	1617	17.	
ժԶ	1631	5.	
ժԶ	1635	9.	
ժԶ	1638	3.	(մերձաւորակէս)
ժԶ	1638	7.	
ժԶ	1645	14.	
ժԶ	1653	19.	
ժԶ	1664	27.	
ժԶ	1675	26.	
ժԶ	1684	6.	(մերձաւորակէս)
ժԶ	1685	20.	
ժԶ	1688	21.	

զերիս: Յոյն օրինակաց մէջն (ստորջ ծանօթ՝ աւելի քան 12) ըզ Ա հը ներկայացընէ այս խուճըր: Ա է փարիզի գրատան թիւ 1711, ժԱ գարէն, մազաղածեայ, որ դժբախտութեամբ շատ աղաւաղութեւր է, եւ ապէս գրէ արդիւն, որով նոր ձեռագիր մը պիտի զգալի է: Անջըստորեան նկարագրին շատ քիչ կը կրեն այլ ձեռագիրք, որոնց մէջ եգիպտական աւանդութիւնը մեծաւ մասամբ զեղջուած է, շատ մը դէպք՝ որ յայն ընթացքաց անախորժ էին՝ փոփոխուած, միով բանիս՝ յանաջոցեալ են. այսպէս կը քանենք ի Բ. եւ ասոր նման են շատ օրինակք: Այս տեսակը հիմն է գրոցս գրեթէ բոլոր արեւմտեան խմբագրութեանց: Բ է փարիզի գրատան թիւ 1685, թղթեայ, 1469ին գրուած: Այն օրինակաց, որոնք շատ աւելի կերպարանափոխ եղած են, ներկայացուցին է Ը (թիւ 113 Supplément ի փարիզ, թղթեայ, 1567ին գրուած: ) Այս երեք տեսակ ձեռագիրներն հիմն առած է Միւլլեր իւր հրատարակութեան:

Յոյն ձեռագրաց պէպիտութիւնըն յետոյ առիթի՛ կ'ունենանք տեսնելու, երբ քաղինք հայ թարգմանութեան համեմատութեամբ: Բայց նաեւ քան այս մասին սկսինք պէտք ենք քննել հայ բնագրին նախնական ձեւն, թարգմանութեան տաճանակն եւ անն, հայ օրինակին կերպարանափոխութիւնն ի ձեռն կեչառուեցոյ եւ այլոց: Նաեւ հայ թարգմանութեան ասն ու կերպն, լեզուն եւ այլ հանգամանքն, որոնց վրայ կարգաւ կը խօսինք:

Դիւրութեան համար մեր գրութեան մէջ կը գործածենք այս համաձայնութիւնները:

A. B. C = փարիզի թիւ 1711, 1685 եւ 113 Suppl. ձեռագիրք ըստ հրատարակութեան Միւլլերի: Այս ձեռագրաց ներկայացուցած բնագրին տեսակն՝ ուր ծշուածիւն պէտք է a β γ կը նշանակենք:

Ա. Բ. Գ. = Ձեռագիրք հայ բնագրին մեր Մատենադարանին՝ թիւ 90 Գ. 68 եւ 57 Ա: Առաջինն է գրեալ ի Գ. Գոլիս, թղթեայ, նորագիր եւ լի նկարներով. եւ գրուած յամի Ռոճե՛ր (= 1694: ) Այս առաջին օրինակէն զատ՝ ուր կ'ընչառուեցոյ խմբագրուած օրինակին խմբէն է, միւս երկուքն համաձայն ձեւով են. ասոնցմէ երկրորդն բուն համաձայնութիւն է հայ բնագրին, մինչ երրորդն արդեն աղաւաղման ծագն հասած է: Ասոնց վրայ մանրամասն կը խօսինք ի կարգին:

L = Ձեռագիր Լայտէնի, (որչափ ծանօթ է Zacherl, Nöldeker եւ Müllerի գործքերէն: )

Հ = Հայ բնագիր, սպ. Վեներա. 1842:

V = Լատիներէն թարգմանութիւն Վաղեւրեայ (ըստ հրատարակութեան Միւլլերի):

Աս. = Ասորական բնագիր. (որչափ ծանօթ է Նեոլուէրէի գրուածքէն: ) Ուրիշ ըստի մ'այլ համաձայնութիւնք իւրիւրն կը հասկնային. որոնց վրայ ըստ տեղոյն:

(Շարքաւորելիս) 4. Յ. Յ.

